

# ՄԿՐՏԻՉ ԷՄԻՆ՝

1815—1890

**Մ.** ԷՄԻՆ, Նոր-Ջուզայի մէջ ծնաւ 1815 նոյեմբերի 25ին<sup>9</sup>։ Հարուստ՝ բայց իրենց ինչքէն կողոպտուած ընտանիքի զաւակ, ինչպէս առ Հասարակ ամբողջ Ջուզայիցուց համար



ՄԿՐՏԻՉ ԷՄԻՆ

կարելի էր բռնչ, կէս վար առաջ անգութ պատերազմի և աւարտութեանց մտանուած ըլլալուն համար։ Էմին հազիւ գրել կարողալ

1. Օգտուած ենք Նրուանը Եահագիդի ընդարձակ կենսագրութենէն, Լուսնայ 1900 Ա. Բ. և « Առաստախարութիւնք Հայ լեզուի և մասնագրութեան յարեւմտաւ » գրքէն, Հ. Գ. Զարհանալեան, Վիեննայի 1895։  
2. Իւր մանկութեան տարիներուն կը կո-

որովտ՝ ինը տարեկան տարուեցու կալիաթա, ուր աւելի միջոց կար իր կրթութեան։ Հնդկաստան 1700էն վերջ սուրէ ու կրակէ փախչող Հայոց ապաստանարանը դարձած էր, և այդ հարուստ աշխարհին վաճառականութիւնը շուտով Հայերը ձեռք առին, իրենց նիւթականին հետ բարոյական ու մտաւորական զարգացումն առաջ մղեցին և Քիչ ժամանակի մէջ հոյակապ եկեղեցիներ, գրպրոցներ, հիւրանոց, աղքատանոց ու ճեմարան մինչև իսկ սպարան հաստատեցին և սկսան Հայ գրքեր ու լրագիրներ տպարիչ։ Էմին գրուեցաւ Հայոց Մարդասիրական ճեմարանը, ուր գրաբար խօսիլը ստիպողական էր։ Հինգ տարի Տնաց հոն, բայց ի մայրենի լեզուէն ուսու ճաւել Անգղիերէն, Պարսկերէնի ու Գաղղիերէնի ալ տարերբը։ « Այդ տեղ կր պտտմէ Էմին, առաջին անգամ իմացայ Լազարեան ճեմարանի գոյութեան մասին, որ իմ մտածողութեան, ցնորքներին առարկան գարձաւ, և ես չհանդուարեայ, մինչև որ շնտայ մի շուեսական առեւտրական նաւ, որ գիտմէ էր Ստորոբ՝ Ես անցայ Ասիան, Ափրիկէն Եւրոպան և Շուեսի ու Ֆինլանտիոյ վերայոյ՛ հասայ Մոսկուա — բազմալի ճեմարանը »։ Տասն ու հինգ տարուան էր այն ատեն, մտաւ առանց ոռուսերէն գիտնալու։ հոն շորս յալող տարիներու մէջ, իր անխոնջ անխտութեամբը և արտաքոյ կարգի ընդունակութեամբը հաւաքեց լեզուաց ու գիտութեանց մեծ պաշար մը։ 1834ին անցաւ Մոսկուայի կայսերական համալսարանը, պարսպեցաւ փիլիսոփայական բաժնի բանասիրական մասին։ Հոս աւելցուց Էմին յոյն և լատին լեզուաց և գրականութեան հմտութիւնը, գիտնական ուսուցիչներու ձեռքի տակ կազմուեցաւ վերջուպէս այն միտքը, որ հայ — բանասիրական ճիւղը պիտի դարպարէր։

չուէր իւր հօր Յովսէփի անուամբ Յովսէփեան, իսկ Էմին կամ Էմինեան մականունը ընդունեցաւ ի Կալիկաթա ի պատիւ իւր աղգական Էմին վաճառականի, որուն ինքնամակալութեան ներքոյ անցուց իւր պատանեկութեան տարիները։

Յեա համալսարանի ընթացքը աւարտե-  
լու անմիջապէս 1833ին Լազարեան ճեմա-  
րանի մէջ հայերենի ուսուցիչ կը դրուի. Էմին  
կասարեալ գրաբարեան մ'էր, մանաւանդ որ  
իր տտեն աշխարհաբարը դեռ այն մեծ  
բայլը չէր առած, նա գրաբարը կ'ուսուցա-  
նէր, հայ հեղինակները ուսեբէն թարգմա-  
նել կու տար, և ուսեբէնէ ալ հայերէն,  
նոյն նպատակով գրեց իր Ծարկաբաղ նա-  
ուածքը: Երկու տարի մերջ աւելցաւ վրան  
նոյն ճեմարանին Տեսչութեան պաշտօնն ալ,  
զոր բոան տարի վարեց, իսկ ուսուցչապե-  
տութիւնը գրեթէ երեսուն տարի: 1870ին  
եբբ Լազարեան ճեմարանը, յիս չորս տարի  
փակուելուն, վերտօին բացուեցաւ աւելի մեծ  
ու ընդարձակ ծրագրով, վերաճեալ էր  
Էմին հինգերորդ գիմնապահան և շարունակեց  
հայերենի ուսուցչապետութիւնը, անցելոյն  
մէջ և աւելի եւս այս ժամանակ ցուցուց Էմին  
մանկավարժական գործունէութիւնը, որ ա-  
յս շատ գնահատուեցաւ. սակայն պատաս-  
խանատուութեան հոգը և պաշտօնին ծան-  
րութիւնը յոգնեցուցին զինքը և հրաժարելով  
տեսչութենէ 1876ին մնաց միայն Լազարեան  
Լիկէնի մէջ հայերէն լեզուի ու գրակա-  
նութեան ուսուցչապետութեամբ: 1881ին  
Տփղիսի գումարուած Հնարօսական ժողովոյն  
ներկայ եղաւ, յետոյ կաթուածահար ըլլա-  
լով ստիպուեցաւ թողուլ գրաւոր աշխատան-  
քը: Շատ փափաք կը ցուցընէր առ խորա-  
սաննան ուղղած նամակացը մէջ՝ Ղրիմ  
անցնիլ, հոն անցընելու համար կենացը մնա-  
ցած կամ տարւոյն գեղեցիկ մտաւ. ինչպէս  
նաեւ եբբեմն ապրիլ վենետիկում և պարապել  
Միսիթարեան մասնինադարանում: Լազա-  
րեան ճեմարանը կատարեց Մ. Էմինի 1886  
ապրիլի 17ին յորելեան հանդէս մը, որ  
իւր ծերութեան ամենամեծ սփոփանքն եղաւ.  
գիտնական աշխարհը գիացաւ գնահատել  
այնպիսի անձի մը անխոնջ աշխատութիւնը

որուն, հայ ազգի՝ իրեն լեզուին և գրակա-  
նութեան վրայ ունեցած տեղեկութիւնը մա-  
սամբ կը պարուէր. Լազարեան վարժարանը՝  
որուն 44 տարի ուսուցչութեամբ նուե-  
րեր էր կեանքը, և ազգը՝ որուն լեզուին,  
գրականութեան և պատմութեան ուսումնա-  
սիրութեան պարապած էր:

Վաթնանեցաւ Էմին եօթանասուն և հինգ  
տարուան, 1890 զեկտեմբեր 13ին:

Մկրտիչ Էմինի երկատերութիւնը կարելի  
է չորսի բաժնել. Ա. Հայ. ինքնագիր երկա-  
սիրութիւնք. Բ. Հայ. բնագրաց հրատարա-  
կութիւնք. Գ. Գաղղ. թարգմանութիւնք հայ.  
մատենագրութեանց. Դ. Ռուս. թարգմա-  
նութիւնք հայ. մատենագրութեանց և Ռու-  
սերէն Յօդուածք: Խօսիմք առանձին իւրա-  
քանչիւրին վրայ:

Ա. Էմինի ինքնագիր աշխատութեանց ժա-  
մանակաւ երիցագոյնն է «Հայկական լեզուի  
Քերականութիւնը»: յօրինած է Լազարեան  
ճեմարանի աշակերտաց համար, 1846ին,  
արդիւնք իր 12 տարուան պատասխանութեանց.  
զարմանք չէ որ գրաբար լեզուով դրած է  
քերականութիւնը՝ եբբ մտածենք իրեն գրա-  
բարը աւանդելու եղանակը և մեծ սէրը հին  
լեզուն կանգնելու. ընդհանրապէս հետեւած  
է ուխտին միարան Հ. Աւետիքեանի, ինչպէս  
երբեմն իր հայերենի ուսուցիչը Միքայէլ Սալ-  
լանութեան: Քերականութեան առաջին մասը՝  
Ստուգարանութիւնը, աշխարհաբար բացա-  
արուած է:

Հայերէն լեզուի ուսումն աւելի զարդա-  
ցնելու համար 1849ին Քրաքար ծագկաբաղ  
նստուածքը հաւաքեց նախնաց մատենա-  
գրութիւններէն, պատարելով լեզուաց դե-  
րութեան և ընտրութեան կարգաւ. նպատակն  
ըլլալով ուս. թարգմանութեան վարժեցնել,  
աւելցուցած է հայ-ուս. բառարան մ'ալ և  
կարեւոր ծանօթութիւններ:

Վիպք հնկն նստատանի գրութիւնը Էմինի

1. Չմտանանք յիշել որ այլ և այլ առիթ-  
ուսեբէնէ է Հայ. ըրած է թարգմանութիւն,  
ներ, ինչպէս Պաւլիկի գործերէն թարգմանած  
է Հայ գրաբար. Գարեհալ Վիլմենի, Միջին

շարու գրականութեան պատմութիւնը Գաղ-  
ղերէնէ է Ռուս թարգմանած է, որ հրատա-  
րակուած ալ է. և քննադատուած Տեղեկոյ  
ամսագրէն:

զուտ գործոցն է . ուսումնական աշխարհի մէջ մեծ շահնդ հանեց 1850ին հրատարակուած գրաբար լեզուով այս փոքրիկ տետրը : Խորենացւոյն Վեպ, Երջ Վիրապանաց, բուհիսաց, առասպել և այլն բառերը, բանաստեղծական երգոց կամ պատմութեանց հասակտարքը կը նշանակեն . որ ըստ յունաց եպոս և ըստ եւրոպացոց *Երրորթ* կ'անուանի : Լմին այս կարծիքը հեռզհեռէ աւելի կը հաստատէ : և առաջին հնարոցն ըլլալուն համար պարծանք մը կը զգայ :

Բ. Անցնելով Լմինի երկրորդ գործունէութեան, այսինքն Հայ . բնագրաց հրատարակութեանց, աւելի փայլուն պիտի գտնենք : տեսնելով այդ հրատարակութեանց վրայ ունեցած ինքամբը , յառաջարանով և ծանօթութիւններով զանոնք լուսարանելը . այդ սպագրութիւնք առ հասարակ հայ պատմութեան կը վերաբերին, և ոմանք առաջին անգամ ըլլա տեսնելով ազգային պատմութեան թերի կողմերը կը լեցնեն . ասոնց մէջ արժանի է ուշադրութեան Ղազար Փարպեցոյ թոռքը 1853ին տպուած առաջին անգամ, ընդարձակ յառաջարանով և կարեւոր ծանօթութիւններով : Այս հրատարակութեան վրայ կատարած է Մ . Կարամանյանց՝ Ղազարու թղթին աշխարհարար թարգմանութիւնը և տեղ տեղ կ'ուզղէ Լմինի ընթերցումները և ծանօթութիւնքը :

Միւս հրատարակութիւնք են Յովհան կուրդիկոսի պատմութիւնը Հայոց, յառաջարանով 1853 . — Մովսէս Կարսեանուտուտայի, պատմութիւնը Արարկից 1860 . — Մխիթար Այրիվանկցի, Պատմութիւնը Հայոց, առանց յառաջարանի 1860 . — Ստեփանոս Օրպէլեան, Պատմութիւնը Սիւնեաց, միայն յիշատա-

կութիւն սպագրութեանը օրինակաց 1861 . — Վարդան պատմիչ, Կարսի սպագրութիւն, երկու գրապրաց համեմատութեամբ եղած . 1861 : Այս ամէնքն ալ հրատարակուած են ի Մոսկուա, ուր Լմին մեծ ջանքով կարող եղած էր ժողովել հայերէն գրչագրեր : զորս իբրև հնութեան յարգող կը սիրեր և ունէր իրեն սեփական մատենագարան, և ինքը հիմն վրա լազարեան ձեմարանի ձեռագիրներուն հաւաքածուին : Հարկ չկայ լսել թէ Լմինի հայերէն լեզուով հրատարակութիւնքը շատ քիչ են բազմամամբ ուսուցնին, զորս ի կարգին պիտի տեսնենք :

Գ. Գաղղիերէն լեզուով մի միայն հրատարակութիւն կատարած է թարգմանելով փոստոս Ռիզակուպայոյ պատմութիւնը՝ աշխատակցելով Լանկուսայի, որուն ինդիքընօն իսկ ձեռք գրեալն . 1867, Փարիզ, Հայ պատմագրաց հասարակ մէջ : Լմին նպատակ ունէր Ռուսաց ծանօթացնել Հայ մատենագրութեան հարստութիւնը, և շէր ուզեր շեղիլ իր ծրագրէն, մանաւանդ երբ կը տեսնէր գաղղիերէն լեզուով եղած հայ հիգիւնակաց թարգմանութիւններուն բազմութիւնը : և միւս կողմանէ ուսուցիչի փոխելու ոչ մէկուն հողը . անցնելու ուրեմն յիշելու համառօտը կոտորէ ես :

Դ. Անտիաբելի է որ Լմին ամենամեծ արդիւնք ունի հայ մատենագրութիւնը ոռս թարգմանութեամբ ծանօթացնելուն, և նոյն իսկ ուսուցիչն յօլուածներով լուսարանելուն ու բննելուն համար . ամենէն առաջ յիշելու պարձաւոր է իրեն ամենասիրելի և բնութեանցը ապրեր եղող Մ . Խորենացոյ՝ Հայոց պատմութեան թարգմանութիւնը, հմուտ ծանօթութիւններով, որմէ վերջ իբր յաւելուած գրուած են Հայկական այլաբն-

1. « Գաղթան երգն ի Բանասէր օրագրին » վերնաբերով քննադատական յօդուածով մը : 1881ին Թիֆլիսու հինգերորդ հնագիտական ժողովոյն մէջ ուսուցիչն գրուածով մը : Թարգմանուած է հայ . Մովսէս Խորենացի և հին Հայոց վեպերը խորագրով . Գր . մտքիտարտութեան : Արձագանգ օրագրի մէջ և ապա առանձին տետրակով ալ ի Տիֆլիս, 1886 : երկրորդ թարգմանութիւն մ'ալ խաչատուր Յով-

հանիտեանցէ : Թիֆլիս . 1887 : Գննադատութիւն մը Միգոն Հայաստանի լրագրին մէջ 1871 . թիւ 162 և 164 :

2. Գննադատութիւն մը գերմաներէն *Göttische gelehrte Anzeigen* ի 24 յունիսի 1868, և որ թարգմանուեցաւ ի հայ Հայկական անխարհ ամսագրի մէջ, Տիֆլիս, 1868 թիւ 12 . և ի Տիւրքիէ՝ *Journal des Savants* ամսագրի մէջ, հակոտմբեր և նոյեմբեր թուաց մէջ 1869 :

հիւն<sup>1</sup> վրայ վեց գլխով առանձին տետրիմը մը  
 և ուրիշ հատուածներ. Ա. սպ. 1858ին, Բ.  
 սպ. 1893ին իր մահուանէն վերջ Գր. Խա-  
 լաթեանցիք ձեռքով. երկու տպագրութեանց  
 մէջ կան ինչ ինչ զանազանութիւնք, սորա-  
 գրութիւնք: Նոյնպիսի հրատարակութիւնք  
 են Վարդանայ մեծիկ ընդհանուր պատմու-  
 րիւնը<sup>2</sup>, 1861ին, ներածութեամբ և ընդար-  
 ձակ յաւելուածով մը ուրիշ հայ պատմագիր-  
 ներու, և Մտեփանոս Տարսեղցոյ՝ Ասոցիկ (Եր-  
 գիշ, երածիշա) կոչուածին, 1864ին, հմաա-  
 կան ծանոթութեամբք ձոխացուցած, ասոր  
 ետև կցած է Արշիք և Ռեարիք ու Գար բա-  
 սերուն վրայ քննութիւններ. — Հայոց անվաւեր  
 գրուածներուն առաջին լուսթ ուսումնասիրու-  
 թեան սկզբնաւորութեան պատիւը Էմինի կը  
 պատկանի, որոց հաւաքման և հրատարակու-  
 թեան համար Մոսկուայի Հնագիտական քն-  
 կերութեան ներկայացուց 1880ին ցուցակ մը  
 որ 106 անվաւերներ կը պարունակէր, Հանե-  
 լով Էմինի մը 1863ին հրատարակած ձեռ-  
 ազգրաց ցուցակէն. որոցմէ արդէն հետեւալքը  
 սպած էր. 1. Պատմութիւն փոխման Աստուա-  
 ծածիկե. Յովհաննէս աւետարանչէ գրուած,  
 հետաքրքրական է կէս մը հայկական ան-  
 վաւերաց վերաբերելով, կը պատմէ Հոգիաց  
 վառքի շինութեան հանդամանքները, Էմին  
 ստուպի խորենացոյն կու տայ, սպ. 1874:  
 2. Հակոբիտ Յովնանու Աւետարանչի, որու  
 հայ բնագիրն Աստուածաշնչի յաւելուածնե-  
 րու մէջ սպուած է. սպ. 1876: 3. Վարք  
 սրբոյն Թադէոսի և Բարդուղիմէոսի, զորս  
 գրոց զիւսէն վերջ Թարգմանուած կը հա-  
 մարի, Գ պարուն, սպ. 1877: 4. Պատ-  
 մութիւն Յովնակոյ և Աստեղի, Թարգմա-  
 նուած Լազարեան ճեմարանի ձեռագրի մը  
 վրայէն և հրատարակուած մահուանէն վերջ  
 ուրիշ երկու անվաւեր գրութեանց հետ. Տեսիլ  
 Աստուածածնի և Չոյսի-Չոյսի պատմութիւն:  
 Բաց ստոյնսէ, և անվաւեր ու նոր գտնուած

հայերէն գրուածք, « Իբրու նման թղթոյն՝  
 զոր առ ծերակոյսն Հոռովմայ գրեց Պորթոս  
 Լենտուլոս վանն Գրիստոսի », 1880ին. և  
 Վարք սրբոյն Ռոմանոսի և Գաւթի 1877ին.  
 վերջապէս իր աւանդած կտակոյն է, որ հետ-  
 զհետէ սպարանդու լոյս տեսան Հին և Նոր  
 կտակարանի հայ անվաւեր գրութեանց Ա և Բ  
 հատորք և Գը պատրաստուած է:

Շարակահաց քարգմանորիւնը հմուտ և  
 ճարտար գրչի գործ էր, ինքն-տառը գարե-  
 բու սեղմ՝ բանաստեղծական լեզուն, որուն  
 մէջ ուք և չափ ստէպ կը տեսնուին, օտար  
 լեզուի մը փոխել անոնց իմաստն ու կորովը  
 ստանց մարմնցնելու, բաց ի հմտութենէ մեծ  
 աշխատութեան ալ կարօտ էր. այսպիսի գոր-  
 ծի մը ահա ձեռնարկեց Էմին և լոյս հանեց  
 1879ին: Երկու ուրիշ Թարգմանութիւններ ալ  
 ոչ նուազ գծուարութիւններ հանած պիտի  
 ըլլան Էմինի. Ներսիսի Լամբրոնցոյն Ատե-  
 նարանորիւնը իր կրակոտ լեզուին համար,  
 և կարսի ու Անոյ արձանագրութիւնը իրենց  
 շատ անգամ թերի ըլլալովը կամ գործա-  
 ծուած գաւառական բառերուն պատճառաւ.  
 առաջինը հրատարակեց 1864ին, երկրորդը՝  
 1881ին: Սերբիականոսի ձառ մը որ վիեննա-  
 կեան հրատարակութեան մէջ կը պակսէր,  
 և զոր նոյն առնները (1827) գտած էր  
 Մսեր մագիստրոս և սպած 1853ին, Թարգ-  
 մանեց Էմին ի ուս 1878ին: Նոյնպէս Ա-  
 թիտիղեայ շատագրութիւնը վիեննական  
 տպագրութեան վրայէն 1879ին: Վերջին  
 հրատարակութեանս մասին ուսումնական  
 վէճ մ'ունեցաւ Ռիմանի հետ, հակառակ  
 անոր տարակուսանաց հաստատելով Արիս-  
 տիլեայ շատագրութեան վաւերականու-  
 թիւնը: Աւելի տաք և ցաւալի վիճարանու-  
 թիւն մը Վանագն Վիշապաքաղ յօլուածին  
 վրայ Գերթովը Պատկանեանի հետ 1873ին,  
 վերջինս կը պնդէր թէ Վահագն ոչ թէ Հնակաց  
 վէտայի ինչորս-միբարաններ է, այլ Արեւ-

1. Կարիտա Քրիստոմ Թարգմանեց զաղղիե-  
 ռէն Արեւիկեան Հանդէսի մէջ 1865ին: Իսկ Գր-  
 Խալաթեան կրկին շայն սպեց յետ մահուան  
 Էմինի:

2. Պրոսէ գիտական տեսութիւն մ'ըբու հայ

սպագրին և անոր Թարգմանութեան վրայ Պե-  
 տրպուրիի գիտութեանց կայսերական Ակադե-  
 միայ Յիշատակարանաց մէջ (է շար, հաս. Գ.  
 Թիւ 9, 1862):

տալի վերհարգանս : Գեղարանութեան կը վերարբերին դարձեալ Արա Գեղեցիկ 1858ին և Հևտագոտարիւքը Հայոց ներստուակեան կրօնից վրայ գրովմիւնքը, 1864ին, վերջինս լոյս պիտի տեսնէր երկրորդ անգամ մ'ալ յաւելուածներով, « Հայոց հիմնադրութիւնը » վերնագրով, թարգմանուած է Հայեւրէն՝ Տրմապալիի զաղջիբըն թարգմանութեան վրայէն : Իսկ Լանկուա քննադատութիւն մ'ըբա Nord լրագրի մէջ :

Հրեից և Մարոց ցողարակներեան պատմութիւնը ի հիւն Հայաստան, 1879ին և 1881ին Հնագիտական ընկերութեան նիւտերուն մէջ կարգացուած, բաց ասոնցմէ Լուսնի պիտում ունէր Հայաստանի մէջ հաստատուած օտար գաղթականութիւններու վրայ ալ տեսակ ընթերցումներ ընէ : Մարաց գաղթականութեան վրայ խօսած ատեն կը յիշէ զԱժգահակ և զՏիրբան : Նոյն ժողովոց մէջ կարգացած է Արևաշի վրայ տեղագրական համաօտ յողուած մը, և ալ տեսակ նիւթոց վրայ ճառելով ուս գիտնականաց ուշադրութիւնը կ'ուզէր հրաշիրել Հայաստանի մէջ նորանու պեղումներ ընելու : Հայոց ընդհանուր պատմութեան քննական ուսումնասիրութեան համար կարեւոր կը գատէր առ ժամս առանձին մենագրութիւններով ատարձ պատրաստել ազգային, և սկսաւ Հայկազանց շրջանէն, որուն պիտի հետեւէին սուրիներ, երկրորդ նմոյշ մ'է Հայկազանց հարստութեան ցոյցակը : Փորթիկ յօգոտածով մը կ'ապացուցանէ Լամի պատմական փաստերով թէ կարսի հիւն կենդեցիկ կը պատկանի Հայոց և ոչ Յունաց : 1879ին տպուած, իբր պատասխան, ի Մոսկուա լրագրի մէջ : Վերջապէս յիշենք Հնագիտական ընկերութեան ժողովոյն մէջ 1880ին իր մէկ կարգացած ճառն ալ Յովհաննէս կայսեր և իրեն Չելիկի մականուն վրայ, զոր կ'ուզէ մեկնել :

Մասնակցած է Լամի կրօնական խնդրոց ալ Գ. Արլազանի « Վարդապետարանի » առթիւ և իր Հևտագոտարիւք ի վերայ պատմութեան արևելքեան կենդեցոյ հայաստանայց գրուածովը 1864ին :

Ինչպէս ցանկէս կը տեսնուի, ուսեբըն

թարգմանութիւնք եղած են Լամիի ամենամեծ գրագանքը և յաջողեցաւ Ռուսաց մէջ հայկական յիշատակարանաց ուսումնական հևտագոտութիւնքն արթնցնելու, զուցէ ուսեբըն լեզուն մայրնիի լեզուէն ալ լաւ գիտըր, որով կրցաւ ընտիր թարգմանութիւն մ'ընել հիացման արժանի մը նախնեաց հողեւոր և արշարհական մատնագրութեանց :

Մեր կենսագրականովը, Լամի ընթերցողին կը ներկայանայ գրական մեծ գործիչ մը . առանց վարանելու զիրքը ոչ միայն Ռուսահայ այլ ամբողջ հայ գրականութեան ազգու և տաղանդաւոր սահմարաններէն մին կրնանք համարել : Մանկական հասակէն սկիսալ համակ խառնղով ուուա ինքզինքը գիտութեանց, յօտմա ու սոկուէն ջանասիրութեամբ տարբական ուսումններէն արշաւեց զէս ի բարձր ու գասականն : Յատկապէս մ'ուսանող մը և հեղինակաւոր ուսուցիչ մը եղաւ . և հայ մամուլին մէջ ազգային ընտան մասնաճիւղին վիթխարի մղում մը սուաւ : Աշխարհի արեւմտի կեանքին մէջ նա կրցաւ կղզիացեալ արեղայից մը մեղուալէն լրջութեանց պարագիւր հայ մատնագրութեան անշշակ գիտութեան բանասիրական ուսումնասիրութեանց . իբրիւ սոկական ինքնուրոյն անձ մը, իր բեղնաւոր պրջով, առանց կտախուր նախնեաց նշանաւոր աննշան երկերն կատարեալ յաջողութեամբ ծանօթացրնելով իր ազգին ու օտարին՝ գրական յատկաշղիմութեան մեծ յաղթանակ մը ցոյց տուաւ : « Հիւստիսիայ » ի հեղինակը, Գ. Պատկանեան, կ. Վ. Շաշապարեան և ներկայ ուսահայ երկու բանասէրներն Պ. Գ. Խալաթեանց և Պ. Լ. Մօրեանց ծառայեցին համանման նպատակին և իրաւամբ գնահատելի եղան :

Ոչնչեալ ուսահայ բանասէրներու գրուածելի նպատակն ելած է ազգիս վարեմի քաղաքական ու գրական պատմութիւնը ցոյց տալ ուսեբն, որով իրենց ամենէն ընտիր ուսումնասիրութեան մեծ մասը ուսեբըն բարբառով գրած են, և ազգիս մեծամասնութիւնը ալ լեզուին ծանօթութիւն չունենալով, վայելած չէ անոնց մտաւոր գեղեցիկ արտագրութեանց օգուտն : Ռուսահայ մա-

մուշները ներկայ ուսումնասիր գաստկարդին լաւ ծառայութիւն մը շնորհած կ'ըլլան, եթէ միշտ ըստասիրաց ամենն կարեւոր պատմական և բնական երկրի հայերն թարգմանին: Անասարկոյս «Մուրճ» ը նկատողութեան կ'աննու մեր այս փափաքն և իր սուտար կազմին մէջ անկիւն մը կը շնորհէ այդ կարեւոր գործին:

Հ. Ք. ՅՐԱԲԵԱՆ



ԿԱՐԿՏԱՐԳԵԼ ԹՆՂԱՆՍԹՔ

**ՐԱՐԻՊԱՆ** գոթներու տակ կարկառու ասհար հարուած մ'է: Ամէն տարի հոս կամ հոն երկրագործներու քրտանց արգելք և կենաց կարեւոր արմատքը, խաղաղը, բանջարեղէննեբը՝ կ'փթորկներու և մրրիկներու մտանց կարկառտին՝ զո՛հ կ'ըլլայ: Ամէն տարի Փոպղիոյ մէջ 80 միլիոնի և Նոտալիոյ մէջ 400 միլիոն ֆրանքի մաս կը գործէ: Փստիք քանի միլիոն. ներկայ գոնուած ենք խեղճ գիւղացաց լացակոծին, հոստանոց, աղօթքին և վճատակոծուն՝ երբ անողքերի կարկառա՛ք՝ կայծակնաբար կը տեղաբ՝ անպաշտպան և սուռնացեալ գաշտաց վերայ, հետը բերելով, աղքատութիւն, սով և նայն իսկ մահ:

Երկրագործ ժողովուրդք՝ այսպիսի նախիրներ գործով թնամուտ ղէ՛մ: Ընականաբար ի վաղուց լանացած են ախոյաններ կանգնել կարկառաբեր մրրիկները հալածեցու: Սոկայն միջու վերջերս գործադուռած միջոց՝ զրեթէ բնու գիտակամ կամ գիտաւոր երեսով լունենալէ զատ՝ նախապաշարեալ փորձեր համարուած են:

Այսպէս, Թրակացիք և կեղաք (Gaulois) մրկի միջոց երկնից ղէ՛մ նետեր կ'արձակէին՝ կը սպառնային օդին որ հասաարակչուութիւնը անխոխա պահէ և իսկ ութերորդ դարու առանկերը, մշակները, դաշտերու մէջ բարձր ձողեր կը տնկէին որոնք կարկառի դիմադրելու համար իրենց ծայրը կը կրէին մոզական ստաբերով գրուած մազաբով մը: 789թ. Մեծն կարողու այս նախապաշարեալ սովորութիւնս հրովարտակով մը արգելեց:

Յետոյ զանգակատանց զանգիւնով, բամբինով և հրացանով կամ կրակով կ'ուղէին կարկառի արգելք դնել: Ասոնցմով, ԹՃ զարուծ մէջ, մշակները քե՛ր մը յալողութիւն կը զրանէին: այնպէս որ 1530ին Իտալիոյ Վիեննացաւտին մէջ այս սովորութիւնն ըստական ընդհանրացած էր:

ԹՃ զարուծ վերջերը Պատերախի մէջ մարտով կոտորութեան մը երկիրը կարկառեւ ապակա-

նեցու, միայն ազատ մնացին այն հոստարու կուխիւնք (commune) որոնք մրրիկ կարապետով որսման առաջին ձայնին, փոքր թնորու նոթներով, սանդաճեւ անքնկեցով (mortier) կամ հրացաններով պատասխանեցին:

Փարսնը՝ դարեր տակ ղիտուած էր որ՝ մեծամեծ պատերազմներու ատեն՝ երբ վառոր իւր մահաօրի զայտանը կը կտարաբեր, ամպերն ալ կը լուծեր և անձրեւ կը պատահաբէր: Տեղաբնիկ և տ'Ալամպերի Համայնագրատար մէջ՝ փոքրու սպառնք կը զովարանէ և կ'առաջարկէ կարկառեի ղէ՛մ թնդանով գործածելու ձեռնարկը:

Ինչ որ ալ ըլլայ, չի գիտցուիր թէ ինչ պատահառու այս սեով կարկառաբեր ամպերու ղէ՛մ պատերազմելու զաւարկարը որդաւորեով կերպով գործարուած չէ, և կամայ կամայ՝ առանց տեղ զարդած է այն ձեռնարկը:

1896ին Պ. Սթիգեր (Stieger) Աւստրիացին հին սովորութեան ձեռք քարներու զալակարը յապուս և մասնաւոր թնդանութիւն շինեց կարկառաբեր ամպերը հայտնելու համար. վրան զի 25 աստիէ ի վեր Աթրիոյ (Styrie) այդիտելը կարկառեւ կը փնտնային:

Գեպ ի ամպեր. արձակած սնուածք հրանոթից ճայթմամբ և բամբինով՝ շատ զահացուցիչ արգիւնքներ ստացան: Այն յայտնի կը տեսնէր՝ որ իւր թնդանութիւնով պաշտպանեալ շրջակայ այգեատանքը սննդաւ կը մնային և փոթորիկն ալ թաւ ամպերը իւր կարուածնեւրէն հարմուռելով՝ աննոց իրենց կատարուութիւնը արիւճ տեղեր կը թափէին:

Խաղալիոյ մէջ ալ նմանօրինակ թնդանութեւրով եղած փորձերը՝ ըստ բաւական յաջող արգիւնք տաւ՝ ըբերին թէպէտ՝ ո՛ր մամն տեղ: Այս փորձերուն յաջող ելքը՝ նախ և առաջ գիտնական դասակարգին անհաստատի կը թուէր: ըսյց եղած յալողութիւնները սկն յայտնի տեսնելով զալակերուցան՝ ըր՛մտաւ թե՛մաբ քննադատել և եղած փորձերը նկատու զուրկեան ատնել և նոր երեսայթիս պատճառները խաղաղելու. որով զանազան մեկնութիւններ սկսան ապա:

Ըստ մամնը՝ թնդանութեց ճայթմամբ առաջ եկած որստացող թրթմունք պէտք են ամպերու վրայ աղցեցուցիւն մ'ունենալ, բայց այս մեկնութիւնս հասանական չէ, վրան զի որստուած առաջ եկած թրթմունք՝ որ նոյն իսկ պալատներ, շէնքեր կը զրդրեն բնու աւերիչ կարկառտին՝ կատարուութեամբ զահալիթելուն արգելք չեն ըլլար:

Արիւճ գիտնականաց կարծեաց համեմատ կարկառարից թնդանութիւնը արդեանց պատահաբ, հրուածքի ատեն թնդանութիւն եղած սուտեակն է՝ (tore) որ որընթաց և պայտուար շարժուած մը կը տանայ և ղէպ ի ամպեր կը ձկտայ: Այս ճայթմամբ առաջ եկած թրթմունքը մանեակը՝ է՛մարտիս. ուսմբի մը նման աղցեցուցութիւն կ'ունենայ ամպերու վրայ. վրան զի սով պարու խաւերուն մէջ խառնակութիւն կը պատահառու: աննց մէջ խառնուած կամ ուրիւճ փո-